

24ի սգատօնին: Ապրիլ 25ին կը կատարեն
և Ապրիլ 24էն սկսեալ յիշատակի որ է
Աւստրալիացի և նոր Զէլանտացի այն նա-
հատակ հերոսներուն՝ որոնք ինկան Առաջին
Մեծ Պատերազմի ընթացքին կէլլապոլիի
ճակատին վրայ: Այդ նահատակներու յիշա-
տակին կուգան աւելնալ նաև Բ. Մեծ Պա-
տերազմին մեռնողներուն յիշատակը: Աւստ-
րալիոյ զիւզերէն ու մեծ քաղաքներու ար-
ուարձաններէն ստուար բազմութիւններ կը
հաւաքուին կեղրոնական մեծ քաղաքները՝
որոնք նահատակներ տուած են այս երկու
պատերազմներու ընթացքին: Հազարաւոր
մարդիկ կը զիշերեն Անձանօթ Զինուորի
յուշարձանին շուրջ օրերով ի յարգանս ի-
րենց նահատակ սիրելիներուն: Զինուորա-
կան տողանցքներ կը սարքուին քաղաքնե-
րու զիխաւոր պողոտաններուն վրայ, բոլոր
կրօնական և եկեղեցական յարանուանու-
թիւններու կողմէ ծաղկեպսակներ կը դըր-
ուին և կրօնական պաշտամունքներ կը
կատարուին Անձանօթ Զինուորի յուշարձա-
նին առջև: Պատերազմի վերեաները այդ
օրը իրենց քաջութեան մետալներն ու պատ-
ուանշանները կախած իրենց կուրծքերէն,
ման կուգան քաղաքի փողոցները: Երթե-
ւեկը կը գժուարանայ, մինչև որ գաւառ-
ներէն եկող ժողովուրդը կամաց կամաց
վերադառնայ իր տեղը:

Այս տարի առաջին անգամ ըլլաւով,
մենք Հայերս ալ մասնակցեցանք այդ սգա-
հանդէսին, ծաղկեպսակ զետեղեցինք Ան-
ձանօթ Զինուորի յուշարձանին վրայ ու
կարճ հոգւոց մը արտասաննեցինք պաշտօ-
նապէս խուռան բազմութեան մը ներկայու-
թեան:

Հոգաբարձութեանս անդամներէն Տիար
վահան Հանէսեան քանի՞մը օր առաջ կար-
դադրեց պաշտօնական մարմիններու և ոս-
տիկանութեան պիտին միջոցաւ որ հայերս
ալ մասնակցինք Անզակներու Օրուան հան-
դէսին, մեր Հովհեին, մեր համայնքի ներ-
կայացուցիչներուն հետ, բերելով մեր հա-
մայնքին կողմէ ծաղկեպսակ մը:

Պատկան իշխանութիւնները սիրով ընդ
առաջ երթալով մեր փափաքին, Ապրիլ 25ին
ժամը 12ը 15 անց մեզի ժամանակ սահմա-
նած էին ներկայանալ հոն, կատարել մեր
պաշտօնունքը և զետեղել մեր ծաղկե-
պսակը: Այս առթիւ Պ. Հանէսեան յատկա-

ՏՊԱԿՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ

Կալկարայի նայ եկեղեցիները
եւ զերեզմանառուները:

Դեկտ. 28ի առոտուն: Կ'արթիննամ աղ-
մուկներէ, քաշուող կառքերու անիւններու
ճոխնչէն, ճամոցներէն, թիթեղներու ճի-
չէն, որոնք աւելի ևս կը լայնան սենեան
կիս արձագանգներով: Հազարաւոր աղուաւ-
ներ կը լեցնեն հանդիպակաց տուններու
տանիքները և կ'ողողին մթնոլորտը իրենց
անախորժ կոխնչով: Երբեմն միախորհուրդ
կարծես թե կ'առնեն զորչ երկնքին վրայ որ
մերթ ընդ մերթ կ'անձընէ: Կալկաթայի
ամենէն հաճելի եղանակը որ Փետրուարի
կէսէն սկսեալ տասիճանական տաքութիւնը
մը Ապրիլի վերջներուն իր առաւելագոյնին
(115 Փարէնհայթ) կը հասնի, որմէ վերջ կը
սկսին մանունները, տեղատարափ անձրե-
ները, որոնք կպչուն, անտանելի, հասա-
րակածային ջերմութիւն մը կը ստեղծեն:
Այնքան տարբեր՝ այս երկիրը իմ ճանչցած-

պէս խնդրած էր որ մեր ծաղկեպսակը չի
զետեղեն թուրքերու ծաղկեպսակին քով,
ինչ որ մեծ զոհունակութիւն պատճառած
էր կարգադիր յանձնախումբի զիխաւորին և
խոստացած էր նկատի առնել իր մասնակի
խնդրանքը: Այս երկրին մէջ, թուրքերու
հանդէպ խորունկ տաելութիւն մը կայ.
Կէլլապոլուրի մեծ և ահաւոր ջարդին միծա-
գոյն գոհը տուած էր Աւստրալիան: Ճուն
չկար Աւստրալիոյ մէջ որ չունենար իր կո-
րուսոը այդ պատերազմի ճակատին վրայ:
Ամօր համար Աւստրալիացիները թուրքե-
րուն հանդէպ ունին անմար վրէժ ու յա-
ւիտենական սիս: Կը գտնուին շատ փոքր
թիւով թուրքեր, որոնք եկած են կիպրո-
սէն. Կ'ապրին հասարակ բանուորի կեանքով,
ընկերական ըրջանակներու մէջ կը ծածկեն
իրենց ինքնութիւնը, որովհետեւ զիտեն որ
Աւստրալիացիները չեն սիրեր զիրենք և
խորունկ տաելութիւն մը ունին իրենց
հանդէպ:

ԱԱՊՂԻԿ Ծ. ՎՐԴ.

Սիսնի, 20. 5. 55

ներէս, ուր տաքը, աղտոտութիւնը, խեղածութիւնը սակայն այնքան քաշողական բան մը ունին անոնց համար որոնք պիտի ուզեն համատարած փարթամութեան մը հիմքը կառուցանել:

Կը նայիմ պատուհանէն վար, Հայ Եկեղեցւոյ ըրջափակին հիւսիսային կողմը, Հայկական Փողոցը, վիստացող բազմութեամբը հնդիկներուն, որ կ'իրկարածգուի գէպի արևելք, հանդիպակաց փողոցէն ալ վերջ, իր ներ խողովակին մէջ տանելով հազարաւորներու հոսանքը: Գունագեղ խանութիւնիր բուսական ներկերու, թիթեղեայ ճամբորգական պայուսակներ շինողներու՝ որոնց տէրերը ծալլապատիկ նստած փողոցներու վրայ իրենց պէսպիսուն, զոյնզգոյն ապրանքները կը ցուցադրեն: Անմիջապէս կը մտածես նախնական ու պարզ մարզու ճաշչակին որ աչքառու գոյները կ'ընտրէ իրեն համար ու կարծես իր երկրին պէս որ արևէն կ'առնէ ծիսածանի բոլոր գոյները ու կը բաշխէ զանոնք այնքան հաճելի արուեստով մը ծաղիկներու և թոշուններու վրայ, իր ինքնուրոյն արուեստը կը յօրինէ: Կը յոդնին աչքերս գոյներէն ու կը դառնամ փողոցին ուր բոպիկ, սպիտակ կերպասներու մէջ փաթթուած մարդիկ սրսփառով, ծրաբուած իրենց վարչամակներուն մէջ կը քալեն թաց փողոցին վրայ: Մեզի համար հաճելի այդ ցուրտը, եթէ ցուրտ կարելի է կոչել զայն, կը զգաս թէ կը տարածուի անոնց մարմիններուն վրայ ու կը կծկէ գէմքերուն մկանները: Շատեր կը հազան, չոր հազը հիւսնգներու:

Ու պիտի չսիրես Հնդկաստան առաջին փորձառութեամբ, որուն երկնքին կապոյաւը անգամ ցիխոտ բան մը ունի իր մէջ և որուն միծ քաղաքներուն ճամբանները տարօրինակ նախնականութիւնն մինչև ամենաառուն քաղաքակրթութիւն մը ունի: Անոր համար հետաքրքրական թերևս, որովհետև հո՛ն հինն ու նորը այնքան ուժգնօրէն կը հակաղբուին և սակայն այնքան անմիջականօրէն միասին են: Ինքնաշարժերու քովին ի վեր ուեւոներ, մարդամուղ կառքեր՝ որոնց լծուած մարդիկը իրենց գէմքին վրայ չունին ո՛չ մէկ կենդանութիւն և ուր տարիներու համբանքը այնքան շուտ կը բազմապատկուի: Ու տակաւին զոմէշներէ քաշուած կառքեր, որոնք դանդաղ,

յօրանջուն գնացքով տեղական գոյն մը կը ստեղծեն և թափառող կովերու և մարդերու մէջէն կարծեն յուիսունականութեան ճամբորգութիւնը կ'ընեն . . . : Ժպիտը, կեանքին անմիջական նշանը, կը պակսի բոլորին գէմքին վրայ: մինչ աշխարհ Եհերուի նմաններով կը ճանչնար հնդիկը, իմաստուն լաւատեսութեամբ մը առցուն, որ կ'արհամարնէ ամէն խոչընդուռ և դըժքախտութիւն: Անձանօթ լրջութիւն մը անոնց վրայ մտածել կուտայ ինձի այն տաժանքին որ իր կեանքով և պատմութեամբ գերագոյն և անհուն անեռութեան — Եկրամայի — մասին խոկալ տուաւ հնդիկը: Թէ և քիչ մը կանուխ՝ ինձի համար ամբողջութեամբ տարրաւուծել անոր հոգեկան կառույցը: Բայց պիտի ճանչնար հանդարատութեամբ, որ կուգար իրեն կընքին, պարտապութեամբ՝ որ կուգար իրեն կընքին, լոնկերային հասկացողութիւնն, նախապաշարութիւններէն, խեղճութիւնն, զարբերու բռնութիւններէն՝ որոնք Հնդկաստանը առին իրենց երկանաքարին տակ մարզով և հարստութեամբ:

Ո՛չ մէկ հայկականութիւն Հայկական փողոցի վրայ: Ժամանակին Եկեղեցին ըըրջապատող բոլոր տունները հայերու բնակարաններ են եղած և վարի խանութիւնները հայ գաճառականներուն: Քաղաքը հետքածետէ տարածուած է իր նոր թաղամասերով գէպի հարաւ ու հիւսիսային կալկաթան ամբողջութեամբ ձգուած է բնիկին, կարծես աւելի՛ և ս շեշտելու համար պանդղիստութիւնը հայ եկեղեցիին այդ օտար քաղաքին մէջ: 1707: 250 տարուան պատմութիւնը մը ունի ան, կալկաթահայութեան Մայր Եկեղեցին — Նազարէթայ Ո. Եկեղեցի, որ զորշացած ծհծող արեներէն, իր հազիւ զանգակատունով հայ ճարտարապետութիւնը յիշեցնող կառույցով, կը բարձրանարթ զամբաններ սալայատակին վրայ: Գիտարանարթ զամբաններ սալայատակին քարերը, առաջին հայկական զերեղմանատունը, որուն մէջտեղ կը բարձրանայ թեւատարած աղօթքի մը պէս եկեղեցին: ՄՄայր որդուովք իւրովք բերկուելքու: Եըրջափակը ամբողջ փոքրիկ Հայաստան մը, որ երեք գարերու անցեալի մը յիշողութիւններու կը զրգուէ միտքս: Հին Զուղան՝

որուն ճարտար, իմաստուն բնակիչները, աչքերնին միշտ ետ իրենց պապերուն ժառանգութեան՝ նոր Զուղայի ճամբով, ուր իրենց պակսեցաւ պարսիկի կրօնքին թոյլտըւութիւնը, հետան հնդիկին յարդալից, հանդուրժող ոգիին մէջ զործնականացնելու իրենց կարողութիւնները: Ու հսկայական ու տարածուն կալկաթայի մէջ, որ նախքան անգլիացին նուաճումը փոքրիկ գիւղաքաղաք մըն էր համբաւաւոր իր կալի չաստուածունիին կարով, ուրքէ և իր յորջործումը կալկաթա, հայը ևս պատուավ արձանագրած է իր անունը: Բանի մը հազարաւոր բնակչութեամբ զիւղը վերածուած է այժմ հինգ միլիոն բնակչութիւն հաշուող քաղաքի մը, ամենաբազմամարդը Հնդկաստանի քաղաքներուն: Առեւրական կեղուն՝ ուրքէ ճութի (վուշ) և լաքի և հնդկական համեմեներու մեծաքանակ արտածումը, Հնդկաստանի հարստութիւնը, Հուզիլի գետին միջոցաւ, Գանգէսի մէջ ճիւղը, կը բաշխէ աշխարհին: Այդ հսկայ հուզիկախն քանի մը հարիւր հաշուող հայեր, որոնք սպիտակ ցեղի պատկանելու բախտաւորութիւնը ունէին, աստուածներ անոնք Հնդիկին համար որ կը խոնարհէր անոնց անցքին առջև միամիտ հաւատքով մը, իրենց բազուկին, մտքին և առեւրական բնական ձիբքերուն մասնակցութիւնը բերին: Ու մեր պատմութեան հնդկահայը կերտուեցաւ, առասպելական հարստութեամբ, հրաշալի հայրենասիրութեան և բարերարութեան հոգիով զեղուն: Ու կը պառկին անոնք այս սալայատակին տակ պարզ և խոհուն հայ մտքին և հոգիին արժանիքները այնքան գեղեցկօրէն հանդիսաւորելէ ետք: Թագէսուներ, կրէտներ, Սրգալներ, Դաւթեաններ և Վարդաններ, բոլորը, աղքատն ու մեծաւորը: Առաջին օրերու գամբանազրերը զուտ հայերէն են, երկաթագիր գիրերով փորազրում, որոնցմէ ումանց վրայ Ազարիայի թուականովնչանակումներու կարելի է հանդիպել: Միակը, Զուղայի թեմը որ գործած է այդ տարեթիւը 1615 տարիներու նուազութեամբ մեր զործածական տարեթիւնը վրայ: Ժթ: դարու առաջին քառորդէն սկսեալ անգլիերէնն ալ կ'ընկերանայ անոնց՝ սակայն յառաջիկային աւելի հանգամանք ստանալով: Կան բոլորովին անգլիերէն արձանագրութիւններ ալ: Պատմու-

թիւնը հնդկահայութեան որ իր հայու մարմինն ու ոգին քօղարկած է անգլիացիին քղամիթով: Բայց հակառակ իր անգլիախօս սութեան, հաճելի է զգալ խորունկ, տաք, թրթուուն հայեցիութիւնը որ կը բարախէ անոր հոգիին մէջ տակաւին: ու կը խորհիս ակամայ ոգեկան այն ուժին որ լիզուին նոյնութենէն ալ վեր ժողովուրդները կը լծէ յաւրահնական հասկացողութիւններու և հաւատաքներու նոյն արօրին, նո՛յն անցեալի ակօսներու մէջէն:

Կը փնտուեմ գերեզմանաքարերու արձանագրութիւններու վրայէն ծանօթներինծի: Արգարներ: Ժառանգաւորաց օրերուն անոնց շառաւիղէն՝ Օր. Էմի Արգարի հայկական պատարազը կը յիշեմ, այդ օրերու մեր սութեամբ Զուղայի Պատարազը, որ իր անպէտ երկարածզումներուն մէջ չես զիտեր ինչ մը ունէր մեր հոգիէն, հայու հոգիէն, որ կուգար անցեալի խորքերէն, անոր պէտ պարզ, տառապազին և անիմանալի: Բանի մը անգամ լոեցի անոր երգեցողութիւնը նազարէեալ Ո. Եկեղեցիին մէջ, ամէն ամսու առաջին կիրակին Օր. Էմի Արգարի կտակով պարտազրուած, որ սակայն չտպաւորեց զիս իմ աշակերտութեան օրերու խանդավառութիւնով: Այն ոզին որ մենք զտած կը խորհէինք այն ատեն, ամբողջութեամբ զրեթէ պարպած էր այդ պատարազը ու համբերութիւն էր պէտք ծայրէ ի ծայր անոր ձայնանիշերու անորոշութեան յանձնելու մեր Աստուծոյն և մեր շաբականներուն անհուն քաղցրութիւնը: Թիերս անոր համար որ զեկավարողը օտար մըն էր, խառնածին մը, (Անգլիացիններու և հնդիկներու խառնուրդներ ասոնք, որ քանի մը միլիոն են Հնդկաստանի մէջ և շինած ապօրէններու նոր ցեղ մը անվստահէլի նկարազրով, ինչպէտ ըսուեցաւ ինձի, որ երբեմն անգլիական խարտեաչէն մինչև հնդկական թուիսը տիպարներ կը ներկայացնէ: շատ անգամ համակրելի արտաքինով, բայց որուն կը պահոի ցեղային զրոշմը և յստակ անցեալի մը հիմը) որ երաժշտութեան ուսուցիչ կալկաթայի հայու Մարդասիրական ծեմարանին մէջ Էմի Արգարի պատարազին միայն երգեցութեան պարտականութիւնն ալ ունէր իր վրայ:

Ու կը քալեմ դամբաններու մէջտեղէն

հազիւ ոմանց հիւծած գիրերէն արտահաշելով գրութիւնը, որոնցմէ քանի մը հաստին տակ մէկ երկու եկեղեցականներ ևս կը պառկին։ Քանի մը քահանաներ միայն որովհետեւ նոր Զուղայն հերթապահի դըրավեամբ պաշտօնակալ քահանանաները միշտ վերադարձած են Յ տարի միայն քահանանայագործելէ վերջ Ս. Ամենափրկչեան Մայրավանքը, հոն սպասող ուրիշներու կարգ տալու համար։ Աղքատիկ նոր Զուղայն վերջ հարուստ Հնդկաստանի, Ինասոնիգիոյ, Պուրմանիայի գաղութները լաւագոյն և առատ ամսավճարներով իրենց եկեղեցականութիւնը գրեթէ ամբողջութեամբ նախանձելի դիրքի են հասցուցած։ Մենք ունինք մեր ուրիշ գաղութներու մէջ քահանաներու կեանքին օրինակը։ Աւրեմն և զարմանալի չէ որ նոր Զուղայի շատ մէծ ընտանիքներ քահանանաներու սերունդներ են։ Ու շատ հանդիպեցայ ես իմ այցելութիւններու ընթացքին լաւ դիրքերու վրայ թռոներու, զաւակներու քահանանաներուն, որոնք սակայն խորունկ հաւատքի և եկեղեցափակեցայ ես իմ այցելութիւններու վրայ։ Մեր աւանդութիւնները կարծես կը պահուին քահանանաներու ընտանիքներէն ներս՝ որոնց անդամները սրտեռանդն չերմեռանդութեամբ և հախանձայուղութեամբ կը կապուին անոնց։

Եւ քանի մը արքեպիսկոպոս նուրիակներ իշմիածնի, որոնք այդ օրերուն համար դժուար և տաղակացուցիչ, երկար ճամբորդութիւններէ վերջ իշմիածնին և մի՛շտ տառապող հայրենիքին լրաբերները եղան հեռաւոր այս գաղութին մէջ և ընդունեցին անոնց պայածառութեան համար սրտաբուղին նուերները անոր։ Հնդկահայուն համար — հասկնակով անոր մէջ ամբողջ Հնդկաստանի և հնաւաւոր արևելքի հայ գաղութները — Ս. իշմիածնը տակաւին զգացական, խորունկ, համայնական հասկացողութիւն մը, աւելի հաւատք մըն է, որուն մասին ո՛չ մէկ տարակարծութիւն կը ներէ ան իր մտածումին։ Անոր իրաւ հայեցիութիւնը թերես պէտք է ալ փնտուել այս կեցուածքին մէջ երբ ոչ մէկ քաղաքական տեսութիւն բաժնած է անոր հոգին և խաչածեած իր սէրը իր եկեղեցին հանգէալ ժողովութեամբ։ Առաջին մէր իրկիրը, ներկայ որոշ մասով ամէն մէկ հայու մէջ, մէր արդաւանդ գաշտերը, մէր ջինջ երկինքը, բարի հովիտները, գահավէժ և հեղասահ ջուրերը, անիփառ Մասիսը, վերջապէս մէր գարունն

անբացատրելի բայց ներկայ, որոնք իրենց ճակատագիրը դեկավարող ուժեր կը դառնան։ Իշմիածնը մեզի համար հայրենիքին բարախող սիրան է որուն մէջէն անցան դարեր ամբողջ մեր կեանքին, գոյութեան արիւնն ու աւիշը։ Մեր մահերուն մէջէն աւելի զեղեցկացաւ ան իր խորհուրդով, մեր յաւիտենականութեան խորհրդահանը իրք, ուր մեր ժողովուրզը ամփոփած էր իր անցեալի մտքին և հոգիին հրաշագործութիւնները։ Աւ յուղումով կը զգաս հնդկահայու բերնին վրայ քաղցրանալը անոր անունին։

Աւ կենդանի աշխարհ մը կը դառնայ հիմա ամբողջ այդ գերեզմանատունը, նըւիրակով, քահանայաց ու ժաղովուրդով մտքիս աչքին առջև։ Աւ կը տեսնեմ ժողովուրդին հրաւալից, համակ արցունք, չերմեռանդութեան աշխամբոյները որոնք նուրիակին համակ խունկ և բոյր փէշերու մէջէն հայրենիքը և իշմիածնը կը հուսութան։ Արքան բան կորսնցուցինք մեր հին օրերու հաւատքէն ու հեռուէն մեր զզզզուած խզմատանքին և չարչրկուած սրտին մէջ կը զգանք փլումին ճարճատիւնը անոր։ Մեր որակին շատ բան տուաւ մ'ր հաւատքը։ Աւ գժրախտութիւն՝ երբ քար առ քաղաքին առ շազախ կը բաժնըւինք իրարմէ, չես գիտեր ո՞ր բարիքներու համար, որոնք սակայն անցեալին մեր ժողովուրդինը չեղան։ Աւ դարերով փորձարկուած, գարերով ոգի և մարմին առած, մեր ժողովուրդի արցունքով և արիւնով սրբազութեամբ մեր սրբութիւններուն կը նայինք հիմա մշուշու նայուածքներով, մեր հոգիին մէջ և սրտին նահանջը ամենուրեք։ Մինչ հօս, անոնք որ գիմացած են զարերու աւերին դէմ, զարձեալ հաւաքուած են իրենց մեռելներով իրենց եկեղիին շուրջ։ Կը պառկին անոնք օտարութեան մէջ, բայց մտերմութեան՝ հայ եկեղիի զանգակներու զօղանջներուն, շարականներու երգեցութեանց, խունկի բոյրերուն, իրենց փոքրիկ հայրենիքը ստեղծած ըլլալու գոհունակութեամբ։ Առաջին մէր իրկիրը, ներկայ որոշ մասով ամէն մէկ հայու մէջ, մէր արդաւանդ գաշտերը, մէր ջինջ երկինքը, բարի հովիտները, գահավէժ և հեղասահ ջուրերը, անիփառ Մասիսը, վերջապէս մէր գարունն

ու ձմեռը մեր հոգիին մէջ զբած են մաս մը իրենց բարութենէն, զգայնութենէն, կիրքերէն։ Անոր համար թերես եր օտարութեան մէջ հայու մը կը հանգիպինք, անմիջապէս կը պարզուի մեզ ճնշող թանձրութիւնը ուրիշին և կը չինհնք միտուին, երկու հոգիով, մեր երկիրը։ Հսկայ կալկաթային մէջ, նազորէթայ Ա. Եկեղեցին իր չըջափակով հայրենիք մը կը թուէր ինձ համար ուր և կար նաև ներկային յուսագրումներուն մէջ անցեալին ալ այնքան խորունկ աղերու։ Ճիշդ անոր համար որ ամեռելները կ'ապրեցնեն ոզջերջ։ Աւ կալկաթան կ'ապրէր ինձի համար խորունկ, հայկական կեանքով մը ուր կարծես իշխողները լլայինք մենք մեր իմաստութեամբ, մեր ներքին բոլոր ժառանգութիւններով համատարած այն բոլոր խիզ ճութիւններուն վրայ որոնք պատերէն դուրսի ձայներուն խուլ, անհասկնալի ելեն էջներով կը բազխէին ականջիս։ Ամիսներ ամբողջ ու ամէն օր քիչ մը աւելի մտերմացայ այդ զամբաններուն որոնց բոլորին տակ հիմա կը պառկէին ինձի ծանօթ անձնաւորութիւնները, այնքան նոյն մէկը միւսին և բոլորը ինձի նոյն յոյսերը, նոյն հրճուանքը, նոյն տառապանքը, պանդխոտութիւնը հայուն օր ապրեցուց և կ'ապրեցնէ մեզ բոլոր մեր բոլոր բաժանումներուն մէջ, նոյն կեանքով։

Կը մտնեմ եկեղեցին ներս որուն աւագ դուռը կը բացուի զանգակատան չորս սիւներուն ներքին։ Կը յառաջանամ հաստ ու կարճ սիւնաշարքի մը մէջէն դէպի աւագ խորանը՝ օր ամբողջութեամբ արծաթազօծ, Տիրամօր և Արքույն մէլամազձուն նայուած քներուն տակ յաւիտենականութեան խորհուրդը կը հազին։ Հոգածու ձեռաքեր և սրտեր լեցուցած են զայն ոսկի և արծաթ բոլոր սպասներով։ Կը համբուրեմ Աւետարանը, սրտիս խորքէն աղօթք մը ըսելով, աւելի ապրելով մեր ժողովուրդին համար, ու հոգւոց մը բոլոր դուրսը պառկող մեր մեռելներուն՝ որոնք օր մը ինձի պէս նոյն խորանին առջև ծնրադրեցին ու համբուրեցին։ Մեր ժողովուրդի հոգին նուրէն։ Կը կրինեմ տուն առ տուն Վահան Թէքեանի սեղեղեցին Հայկականը, նոր օրերու մեր շարականը։ Կը դառնամ դիտելու շուրջու խոհանուած եկեղեցի մը, ու առ փայլուն աթոռներ որոնք շարուած

չերմեսանդ լրջութեամբ մը եւրոպական եկեղեցիի մը ներսի կարգադրութեան ձեր կը մատնեն։ Խերաքանչիւր աթոսի առջև ծունկի զալու համար թաւշապատ աթոռակ մը և գրակալին վրայ Ա. Պատարագի և Ժամերգութեանց զիրք մը ժողովուրդին մասնակցութեան համար։ Աչքս կը յածի պատերուն վրայ որոնք լոկ քանի մը մարտարեայ յիշատակարաններ կը կրեն, զըժքախտաբար մէծ մասը անզիփերէնով, բարերարներու և եկեղեցւոյ երսխտաւորներու մէծարանքին համար։ Աւագ զրան վրայ վիրնատառ մը պատշգամի ձեռվ զպիրներու երգեցութեան համար, ուրիէ ի հրճուանո ինձի այնքան գրաւչութեամբ տօնական օրերուն քառաձայն և պարզ կիրակիներուն միաձայն երգեցին զպիրները, աղջիկ և տղայ պատանիներ և երիտասարդներ, զեկավարութեամբ վիզիւնի, զստեր շատ սիրուած ազգայինի մը՝ Փիթը Աւելքուի, որ իր ձայնին քաղցրութեամբ կ'աւելցըներ խորհուրդը մեր եկեղեցիին։ Դժուար է զապել արցունքը, երբ միայն անզիփերէն խօսող հայեր այնքան զրաւիչ, խօսուն, փոխանցիկ կը զարձնեն մեր Եկեղեցւոյ սրբազն երգերը։ Ու անոնք կ'արձագանգին ամէն հայու հոգիին մէջ անցեալէն վիրազարձող քաղցրութիւններով։ Ու պիտի տեսնէք այդ եկեղեցին միշտ լեցուն հաւատացեալներով՝ որոնք անշշուկ, կիրթ կը հետեւ իրենց զիրքերուն վրայէն բոլոր երգեցութեանց։ ո՛չ մէկը որ չզզար վայրկեանին սրբութիւնը ու խանգարեր զայն իր ելեմուտքով և խօսակցութեամբ։ Օրինակիլի կարգապահութիւն մը որուն շատ քիչ կը հանգիպինք մեր վայրերու մէջ։

Քանի մը հին զամբաններ եկեղեցիին մէջ որուն երկու քովի թեները աւելի վերջ առնուած են եկեղեցիէն ներ։ Վերէն կը կախուին բազմաթիւ հոգահարներ և չէնքը ունի շատ մը զուռներ տաքերուն զէմ պայքարելու համար։ Շատ անզամ անիկա հազար տօնական օրերու ուրախ հանգերձանքը, երբ բազմութիւնը հաւատացեալներուն լեցուց զայն իր բոլոր զեղեցկութիւններով։ Այդ օրերը կենդանի ապրումներ կը մեան հոգիիս մէջ որոնք երբեմն կուգան իրենց թարմութեամբ և ուժգնութեամբ իմ հաւատքիս չէնքը նորոգելու։

Ուրիշ եկեղեցի մըն ալ կայ կալկա-

թաղի հարաւային թաղերուն մէջ որուն Փարք Սթրիթի Եկեղեցի անունը կուտան ընդհանրապէս և որ աւելի ուշ չինութիւն մըն է: Եկեղեցւոյ հիմնարկէքը կատարուած է 1905ին, Նոր Զուղալի Ամենափրկչի Վահուց մէծանուն Առաջնորդ Այվասեան Սըրբաղացացաւ: Կոկիկ եկեղեցի մը, բայց որ անզիւական եկեղեցիներու ճարտարապէտութեան ոճին զրութը կը կրէ: Մանաւանդ գուռներուն և պատուհաններուն գորիլ ձնը, կարմիր կղմինտրներու տղուոր չարքերուն մէջէն: Եկեղեցին ունի իրեն կից գերեզմանատուն մը ընդարձակ որ դարձեալ լեցուն, բայց այս անզամ եկեղեցւոյ շրջափակէն դուրս: Շաբաթ օրերու Պատարագները միշտ կը մատուցուին հոն և Մեծ Պահքի Հոկումները ևս աւելի մօտ

թղթալուն համար մեր ժողովուրդի բնակած թաղերուն: Եկեղեցւոյ աջ կողմը կը կանգնի բոլորովն նորաշէն ԱՄբ Փօլ Զէթըրին չէնքը հայ աղքատ ծերերուն համար յատկացուած, որուն բացումը ըրի ես գեղեցիկ ողեկումներու մէջէն:

Ուրիշ երկու գերեզմանատուներ աւ ունի Կալկաթահայոց: Մին քաղաքին հիւսաւային մասին մէջ որ լեցուն է և հիւմանգործածական և միւսը Տինկրայինը դէպի արեելք որ ընդարձակ է և այժմու գործածականը և ունի փոքրիկ մատուռ մը թաղմանական արարողութեանց համար միայն յատկացուած: Բոլորն ալ ունին հոգատար հայ ընտանիքներ որոնք անցեալի ոյդ աւանդները կը պահին կարելի մաքրութեան և պայծառութեան մէջ:

ԲԱՐԳԻՆ ՎՐԴ.

ԱԿՐՈՐԾԱԿԻՐ ԱՐԱՄ ԱԷՐԱՅՑԱՐԵԱՆ
(1874 - 1955)

Զորեքչարթի, 17 Օգոստոսի առաւօտուն, իր յաւիտենական հանգիւուը մտաւ Ա. Աթոռոյս տարէց աշխատաւոր Միաբաններէն Ռւբարակիր Արամ Աէրայցարեանը, որ ատենէ մը ի վեր հիւանդագին վիհակի մէջ կը գտնուէր:

Հանգուցեալը ծնած է Մարտ, 1874ին: Ա. Ռւբարիս ծառայութեան մէջ մտած է 1936ին որպէս աշխատաւոր Միաբան: 1946ին, Երանաշնորհ Տ. Կիւրեղ Պատրիարքէն ստացած էր Ռւբարակութեան ատենէն:

Տիրացու Արամ Ա. Աթոռոյս մէջ 19 տարիներու իր ծառայութեան շրջանը անցուցած էր ի Ա. Յարութիւն, տարիներ շարունակ կատարելով է Լուսարարի պաշտօն:

Թաղման արարողութիւնն կատարուեցաւ Նոյն օրը կէսօրէ վերջ, Մայր Տաճարին կից՝ Ա. էշմիածին մատրան մէջ, Նախագահութեամբ Քեր, Տ. Սուրէն Եպոս, Քէմհանեանի և ի Ներկայութեան բագանդակ Միաբանութեան: Մարմինը ամփոփուեցաւ Զամթաղի գերեզմանատան մէջ:

Հանգուցեալը իր ետին կը ձգէ ծառայանէր ու հեղահամբոյը Միաբանի մը բարի յիշատակը:

Հանգիստ իր հոգիին:

